

վերջն էր որովհետեւ կը տեսնէր որ կուպերը գեռ թեթեւ մը կը շարժին :

«Միրելի բարեկամուհիս» ըստ նա ուժգին, «զմեղ Աստուծոյ յանձնէ : կը նեղուի՞ս» :

Աշքերը չբացուեցան, բայց շրթունքները, զրեթէ մոմակերպ, յուզուեցան : Դու Աւելիոյ կարծեց լսել որ անոնց ըսէին :

«Երջանիկ եմ» :

Զայն կրկնեց ընթերականերուն, «Եսաւ, երջանիկ եմ» :

Նշան ըրաւ, միշտ մեռելին նայելով, որ ծունը դնէին :

Լոռովեան երկու ըուպէներ :

«Այո՛, երջանիկ է, աւելցուց բարձր, հանդիսաւոր ձայնով : «Հճուինց ու պաշտենց» :

Այս կը ծագէր, և տիկին ֆէտէլէ վայիլա կը պառկէր, սեւեր հազած, խաչելութիւնը ծեռքին մէջ, անկողին վրայ ուր ամարանցին անցած վարդերուն հետ, կարմիր կը փայլէին վալսուտայէն շատ նոր վարդեր : Մահը անոր վերստին սուսած էր իր քաղցր ժամկար : Անի կը ցոլար գոց արտեւանունցներէն, լոյս երանական ծածուկ տեսիլքի մը . կը ծագէր, շատ թեթեւ, մողեղէն շրթունքներուն վրայ : Երիտասարդական կենդանի ոչ մէկ զէմք զեղեցկութեամբ պիտի յաղթէր այն մարմարեայ դէմքին, ծիծաղկոտ ձիւնափայլ խուռանախտ վարսերու աղեղին տակ : Այսպէս լրացնելով, ըստ իր հարց հաւատոց և Աւետարանի ոգույն, իր բարերար օրը, լուծելով ուխտը՝ զոր տէր Մարչէլոյի մահուան անկողին քով աղօթած էր, հասնելով վերջը գերազոյն պատարագին, կը հանցէր իր խորհրդաւոր Լոյսի առաջին արշալոյսին մէջ, Վարդերու սպիտակ Տիկնը :

Ի՞նչպէս հանգիստը Ճ. Բէլինիկ կամ Ասայէլի Աստուծածնայ մը :

Խտալական գրականութիւնը, ինչպէս արուեսը, կը ձկոի ու կը բարձրանայ համայնատարած ու երկնային դաշնակաւորութիւններու որ, անդրբացուցիչ, կը

ծաւալի ու կը ծովանայ իրերուն ու հոգիներուն վրայ ինչպէս գոյներու, երաժշգառութեան կամ լոյսի մը ոգիները :

Հ. Ն. Աւարուան

Ա. Ի. Ո. Զ Ա. Ն Ի Ն Խ Ո Ր Ը

Մորակին վրայ արմաւնկըս յեց, Ուսկէ յըստակ ջուր կը հոտի, Յառած կ'նայիմ. և սիրտս հոգած, Ճաւով կ'ուսի, անձայն կու լայ :

Ականջիս քաղցր է իր շըշուկն ինչպէս գարնան թաշնոց երգեր, Եւ սրտահաճ ինձ այն խոխոջ Խօսակցութիւն մ'ինչպէս տղայոց :

Կը վազէ ջուրն ուղսինածոր՝ Մարմարին ծոցն արեւակէզ. Կը զսվացնէ շնչաղն իր ցուրտ՝ Քարն ու հոգին, ցամքած պարտէզ :

Մարմարին ծոցն այն դդիւնով, Մտածութեան պէս միշտ շարժուն, Լի՛ կը զեղու, և շրբթներէն՝ Վար կը ցօղէ անձրեւ մը զով :

Հիմայ ուռի մ'ն է լալական գորշ ճիւղիրազն երերսոգին, Աստղ է այլ եւս մեղրամանզմիկ, Նըշյներոզն իր գողդովուն :

Վազէ՛ աղբիւրդ, յաւէ՛րժ նայեադ. Աւազանիդ խորն ըսպիտակ, Ուր արցունքներդ կը լըճանան, Կապցյան ահա կ'փայլի երկնից :

Ճ Ճ Ճ